

Ի՞յս ժողովուրդս ալ ունի իրեն պա .  
հոց ու կրօնական հանդիսից օրերն ու  
ժամանակները : | Իրենց պահքերը չորս  
են , որոնք որ չորս գլխաւոր տօներէն ա  
ռաջ կը կատարեն : ( ատկին մեծապահքը  
ամենէն երկայնն է , ու ամենէն խիստ է .  
յիսունուհինգ օր կը տեսէ , ու այս մի-  
ջոցիս մէջ՝ օրը երկու անգամէն աւելի  
չեն կրնար ուտել . միս , ձուկ ու ընդ-  
հանրապէս որ և իցէ կենդանական բա-  
րիք գործածելը խստիւ արգելած է , ե-  
կեղեցոյ հրամանն է որ կէսօրուընէ ա-  
ռաջ՝ որ է առջի ընթրեաց ատենը , բե-  
րանը բան չըրուի և ոչ իսկ ծխախոտ :  
( հնդեան մեծապահքը երեսունուի-  
րէք օր կը տեսէ . | Իստուածածնայ՝ տաս-  
նըհինգ . իսկ առաքելոցը՝ տասնըհին-  
կէն մինչեւ քառասուն կը տարբերի , ըստ  
միջոցին որ կը գտուի ծննդեան ու մեծ  
պահոց մէջ տեղը : | Ի՞յս օրերս երկու  
անգամէն աւելի չեն կրնար ուտել , մէկ  
մը կէսօրը մէյ մ'ալ իրիկունը . ոչ ձուկ  
կրնան ուտել , ոչ հաւկիթ և ոչ կաթ-  
նեղէն , առանց եպիսկոպոսէն կամ պատ-  
րիարքէն տնօրինումն առնելու . այս պահ-  
քերս խստութեան ու տեսողութեան  
կողմանէ շատ նմանութիւն ունին մեր և  
յունաց պահոցը հետ :

| Վ փտիք ունին նաև խոստովանութե-  
խորհուրդը . բայց իրենց յատուկ սովո-  
րութիւն մ'ալ ունին , որն որ բոլորովին  
հակառակ կամ օտար է քրիստոսի վար-  
դապետութենէն . և է թլիքատութիւ-  
նը , որ կ'երեւայ թէ այս սովորութիւնս  
հին լրգիպտացիներէն մնացած է : | Այց  
թլիքատութենէն առաջ տղան պիտոր  
մկրտուած ըլլայ . մանչ տղաքը իրենց  
ծնանելէն քառասուն օր վերջը կը մկրտ-  
ուին , իսկ աղջիկները ութսուն օր  
վերջը : | Ճըրոր կը նային որ երիտասար-  
դաց կարգուելու ժամանակը հասեր է ,  
անկէ վերջը կը փութան զանոնք կար-  
գելու . աղջիկները սովորաբար տա-  
սուերկու տարուան կը կարգուին իսկ  
մանչերը տասնըշորակէն մինչեւ տասնը-  
հինկ :

| Վ փտիք իրենց մանչ տղաքը պղտի  
դպրոցներ կը զրկեն , ուր որ կրօնական

սկզբունքներու հետ կարդալու գրելալ  
կը սորվին : | Կակ աղջիկները ամենենին  
դպրոց չեն կրնար երթալ առանց իրենց  
մօրը հաւանութեանը , որոնք որ շատ  
անգամայս բանիս դէմ կ'ելլէն : | Կահի-  
րէ ամենենին աղջիկ մը դպրոց չերեար .  
իսկ | Այսիտ ընդհակառակն մանչերուն  
պէս անոնք ալ կ'երթան , ու ինչուան որ  
ութը կամինը տարեկան ըլլան՝ դպրոց  
երթալէն չեն դադրիր . որովհետեւ այս  
ժամանակէս վերջը ալկը սկսին հասուն  
նալ ու տղայութիւնը մէկդի կը դնեն :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶ.ԲՈՒԽԱՔ ԲՆԱԿԱԴԱՐԱՆ

Դաստիարակութական ամսահանդիպութեան  
վրայ :

| Եցէն տեսակ զիտութիւն պէտք է  
իրեն յատուկ որոշ ու սահմանաւոր լե-  
զու մը ունենայ , որպէս զի ինչ նիւթե-  
րու վրայ որ կը իսօսի՝ անոնց Ճիշդ ա-  
նուններ սահմանած ըլլալով , և զանոնք  
անփոփոխ պահելով , ան բառերով այլ  
և այլ նիւթոց վրայ եղած խօսուածքն  
ու գրուածքն ալ Ճիշդ հասկըցուի : | Կ  
մասնաւոր զիտութեան մը լեզուին կամ  
բառերուն կազմութեանը | Կամ ակո-  
չութիւն՝ կ'ըսենք : | Աւատի բնալուծա-  
կան անուանակոչութիւն ըսելով՝ կ'իմա-  
ցուի բնալուծական բառերը կազմելու-  
զրութիւնն ու օրէնքը , և նոյն զիտու-  
թեան համար շինուած ու սեպհակա-  
նած բառերը :

| Հայտնի բան է , որչափ որ զիտու-  
թեան մը լեզուն որոշ ու անփոփոխ օրի-  
նօք մը շինուած է , այնչափ ալ նոյն զի-  
տութեան վրայ գրուածները որոշ ու  
զիւրըմբունելի կ'ըլլան . անսով զիտու-

| Կը կարծուի որ Ղիտաց լեզուն հին Եգի-  
պտացոց ռամկական լեզուն ըլլայ . իրենց գերը  
յունաց այբուբենն է , որուն վրայ բանի մը նշա-  
նագիր աւելցուցած է , որոնք յունաց հնչմանը  
մէջ չեն գործածուիր :

| 2 Գլ. Nomenclature.

թիւնն ալ աւելի շուտ առաջ կ'երթայ ու կը ծաղկի . որովհետև միայն անուանակոչութեան օրէնքը որոշ գիտնալով՝ մարդ մէկէն շատ մը նիւթոց վրայ Ճիշդ գաղափար կ'ունենայ , և անսնց յատկութիւնները կը ճանչնայ . ինչպէս որ բոլոր անուանակոչութեան դրութիւնը զնելէն ետև՝ օրինակով ալ աս թանս պիտի ցուցրնենք : — Ի՞այց որչափ որ գիտութեան մը որոշ լեզու մը ունենալը հարկաւոր է , դժբաղդաբար ինչուան հիմա քիչ գիտութիւն կայ՝ որուն լեզուն նոյն իսկ եւրոպական ազգաց մէջ որոշ կարգի ու կանոնի մը վերածուած ըլլայ :

Միոնց մէջ ալ ամենէն կատարեալ անուանակոչութիւն ունեցողը բնալուծական գիտութիւնն է , որն որ առջի անգամ սահմանեց Լիւյթոն տը ԱՌովյա 1780<sup>ին</sup> , տէսնելով իրմէ առաջ և իր ժամանակը գործածուած բնալուծական բառից խառնախօսութիւնը . որ մի և նոյն նիւթոյ՝ առանց անսնց գոյացութեան ու բաղկացութեան ուշ դնելու , այլ և այլ անխմաստ անուններ տալով , նոյն իսկ իմաստունք մէկմէկու զրածն ու խօսածը չէին հասկընար . զոր օրինակ լիսութիայի թթուիկին՝ (թթ. թ.) որով հիմա բաղադրութիւնն ու բաղադրութեան չափն ալկ'իմացուի , կ'ըսէին թու-թայի ծաղկէն<sup>1</sup> , պոմէլուկտս<sup>2</sup> , ասր է-ժաստասիբական<sup>3</sup> , ոչինչ սոլիտահ<sup>4</sup> , և այլն . այսպէս հայերէնին մէջ ալ ծծմբային թթուին ռամկական կամ գաւառական բառով կ'ըսէնք արշաստի ջրոր կամ էլ , ու անկեց բաղկացած երեք աղերուն կ'ըսէնք ճէրմահ արշաստ , կանաչ արշաստ , էտառուտ արշաստ , որոնց բնալուծօրէն ըսելով լիսութիայի ծծմբուտ , լորկթի ծծմբուտ և Պղնձի ծծմբուտ , կը հակընանք զանոնք բաղկացընող տարերքն ալ և անսնց չափն ալ . (այսինքն առաջինը թթ. թթ. թ. ծ' թ. ծ' . Երկրորդը Եկ թ. )

<sup>1</sup> Գղ . Oxyde de zinc.

<sup>2</sup> Գղ . Fleur de zinc.

<sup>3</sup> Լո . Pompholix.

<sup>4</sup> Լո . Lana philosophica.

<sup>5</sup> Լո . Nihil album.

ծ' թ. + 7 ջ' թ' . Երկրորդը Պւ թ. . ծ' թ' . ջ' (թ' + 4 ջ' թ') : Լ' յապէս դեռ շատ անուններ կան՝ որ թէ մենք և թէ ուրիշ ամէն ազգ՝ ռամկօրէն ուրիշ անուն կուտանք և բնալուծօրէն ուրիշ . որուն ցուցակը շատ երկայն ըլլալուն՝ հիմկուհիմա զանց կ'առնենք . թէպէտ և երկու լեզուալ ալ զանոնք զիտնալը շատ հարկաւոր է , մանաւանդ արուեստական և ուսումնական լեզուն ռամկաց հասկընալի ընելու համար :

Լ' արդ ինչպէս որ ըսինք , ինչուան 1780 բնալուծական լեզուն շատ անկանոն բան մի էր . լիւենարին պատմածին նայելով անգամ մը Լիւյթոն տը (լ' որվայ Տիժոն քաղաքին մէջ բնալուծութեան վրայօք դաս տալու ժամանակ , հարկ եղաւ որ աշակերտաներէն մէկը զրկէ , և ուրիշ բնալուծէ մը՝ փորձի մը համար հարկաւոր եղած աս ան նիւթերն ուզէ . աշակերտը թէպէտ և զնաց ու Ճիշդ վարպետին ըաածը զրուցեց , բայց այն բնալուծը նոյն նիւթերուն ուրիշ աննուններ դրած ըլլալուն՝ Լիւյթոնին ուզածը Հասկըցաւ : Լ' ատենէն Լիւյթոն միտքը զրաւ՝ որ աս շիոթութեան ձար մը գտնէ , և սակաւաթիւ՝ բայց հիմնական բառերավը բնութեան մէջի անհամար մարմնոց անուն սահմանէ , անանկ կերպով մը որ իրենց անուամբը իմացուի նաև անսնց գոյութիւնը , բաղկացու տարերքը , անսնց չափը և յատկութիւնները : Լույիրաւի երկու տարի ետքը Փարիզու զիտութեանց Ճեմարանին առաջարկեց իր զրութիւնը և շինած անուանակոչութիւնը : — Ճեմարանը ան ատենի իրեք երկելի բնալուծներուն յանձնեց ասոր քննութիւնը , որք էին լավուազիէ , Պիերթոլէ և Վուլքրուա . որոնք հեղինակին հետ երկայն քննութիւններով և վէճերով<sup>2</sup> հաստատեցին բնալուծութեան նոր անուանակոչութիւր 1787<sup>ին</sup> :

<sup>1</sup> Աս համառօատագրութեանց նշանակութիւնը ուրիշ անգամ կը բացատրենք :

<sup>2</sup> Գիտնալու է որ կիւյթոն՝ Ըթահլի գրութեան հետեած էր իր անուանակոչութեան մէջ . որուն վրայ տես Ա Դասին մէջ :

Ի՞ս կիւյթոնեամն անուանակոչութեար  
հետագայ գիւտերով ու զնութիւննե-  
րով հետզետէ աւելի կատարելագոր-  
ծուեցաւ , իմաստասիրական հիմունքը  
միշտ նոյն մնալով . և ինչուան հիմա առ  
հասարակ վարժարաններու և իմաստնոց  
բնալուծից լեզուն աս է . ինչպէս նաև  
մեր Շեմարանն ալնոյնը հայու լեզուի  
յարմարցուցած ու ընդունած էր իր  
գրուածոյ մէջ շատ տարիներէ 'ի վեր՝  
թէ վանաց և թէ վարժարաններու  
դասատուութեանց մէջ . Ի՞ազմավի-  
պին ինչուան հիմա գործածածն ալնոյն  
կիւյթոնեամն դրութիւնն է ընդհանրա-  
պէս :

Ի՞նդհանրապէս ըսինք . վասն զի բը-  
նալուծական գիտութեան ուրիշ ա-  
նուանակոչութիւն մըն ալ կայ , ելեք .

### Ախոյնեան անուան հայերէն

- 1 Ախսաթթուիկ մնդկի ։
- 2 Արկնաթթուիկ մնդկի ։
- 3 Ծխուտ նախաթթուիկ երկթի ։
- 4 Ծխուտ մակաթթուիկ երկթի ։
- 5 Հնթածծմբուտ մակաթթուիկ երկթի ։
- 6 Հնթածծմբիտ նախաթթուիկ երկթի ։

Ի՞յսպէս բնալուծական բասից մե-  
ծագոյն մասը . որոնք երկու անուանա-  
կոչութեամբ ալ զիտնալը շատ հարկա-  
ւոր է . որպէս զի երկու զրութեամբ  
ալ զրուած զբքելը պարզ ու զիւրաւ  
հասկցուին . որոնց ցուցակը երկայն  
ըլլալուն հիմկու հիմա զանց կառնենք  
դնելու :

Ի՞այց ինչպէս որ ըսինք , ինչուան հիմա  
աւելի ընդհանուր գործածական եղա-  
ծը կիւյթոնեան անուանակոչութիւնն  
է , մանուանդ Կաղղիոյ և Խտալիոյ հա-  
մալսարանաց ու վարժարանաց մէջ .  
մենք ալ 'ի սկզբանէ անոր հետեւած ըլ-  
լալով հիմա հոս տեղս անոր զրութիւնն

1 գ.լ . Protoxyde de mercure.

2 գ.լ . Bioxyde de mercure.

3 գ.լ . Carbonate de protoxyde de fer.

4 գ.լ . Carbonate de sesquioxide de fer.

5 գ.լ . Hyposulfate de sesquioxide de fer.

6 գ.լ . Hyposulfite de protoxyde de fer.

արաբնալուծական դրութեան \* վրայ  
հաստատուած : որ ասկէ 30 տարի ա-  
ռաջ հնարեց Պէրզէլոս ։ շուետա-  
ցի բնալոյծը . որ թէպէտ առջի դրու-  
թեան չափ ալ տարածուած չէ , բայց  
շատ իմաստունք , մանաւանդ Վաերմա-  
նիա , լնդունած են , և օրէ օր աւելի  
տարածուելու վրայ է : Ուստի բնալու-  
ծական նոր կերպ զրուցուած բառ մը  
ուղիղ իմանալու համար , պէտք է դի-  
տել թէ արդեօք զրողը որ դրութեան  
կը հետեի , և զիտնալ թէ ըստ պէրզէ-  
լեան զրութեան զրուած բառը՝ կիւյ-  
թիւնեան դրութեան որ բառին կը պա-  
տասխանէ . նմանապէս ասիկայ անոր .  
օրինակի համար հոս տեղս երկու զրու-  
թեամբ ալ քանի մը նիւթոց անուննե-  
րը գնենք .

### Պէրզէլու անուան հայերէն

- 1 Վթուիկ մնդկական ։
- 2 Վթուիկ մնդկային ։
- 3 Ծխուտ երկաթական ։
- 4 Ծխուտ երկաթային ։
- 5 Հնթածծմբուտ երկաթային ։
- 6 Հնթածծմբիտ երկաթական ։

ու օրէնքը պիտի բացատրենք վերջի ա-  
տեններուս կատարելագործութեց հա-  
մեմատ . թէպէտ զնելու օրէնքներնես  
շատը՝ նոյն իսկ պէրզէլեան անուանա-  
կոչութեանն ալ հիմունքն են , և կան  
մարմիններ որ երկու զրութեան մէջ  
ալ նոյնապէս կը կոչուին . ցուցընենք նաև  
թէ մեր լեզուով ալ ինչ սկզբամբ ու  
ինչ կանոնով թարգմաննեցինք , որ եւ-  
րոպական ազգաց պէս անվիթեպ ու ձիշը  
լեզու մը ունենանք աս զիտութեանս :

Ի՞ս բանիս այնչափ աւելի վստահու-  
թեամբ ձեռք կը զարնենք՝ որչափ որ

\* գ.լ . Théorie électro-chimique

1 գ.լ . Oxyde mercurieux.

2 գ.լ . Oxyde mercurique

3 գ.լ . Carbonate ferreux.

4 գ.լ . Carbonate ferrique.

5 գ.լ . Hyposulfate ferrique.

6 գ.լ . Hyposulfite ferreux.

շատ անգամ մեր ազգային ուսումնասէր ներէն աս նիւթիս վրայ հարցմունքներ եղած են մեզ, և շատերէն յորդոր ալ եղած է որ չգանդաղինք կանոնաւոր անուանակոչութիւն մը սահմանելու բընալուծական գիտութեան, կամ մեր 'ի սկզբանէ հետէ բռնած ոճը պարզ կերպով բացատրելու: Ի՞այց մենք առաջին առաջարկութիւնը շատ ծանր սեպէլով, իսկ երկրորդը բանաւոր, բաւական սեպէր էինք առանձին գրով անոնց հաղորդել մեր գրութիւնը՝ որուն գործածութիւնն ալ տասը տարիէ 'ի վեր Ի՞ազմակիպիս ընթացքին մէջ կերևայ. իսկ բացարձակ և ընդհանուր կերպով մը աս բանիս կանոնադիր ըլլալ չուզեցինք, և լեզուիս վրայ անանկ իշխանութիւն մը բանեցընել, որ ուրիշներուն առջև յանդգնութիւն մը կըրնար երևնալ: Ի՞այց որովհետեւ աս վերջերս մէկ կողմանէ ալ աւելի յաճախեցին աս խնդիրներս, մէկալ կողմանէ ալ քիչ շատ նորատեսակ և անկատար անուանակոչութիւններ երևան սկսան ելլել, շատ բաներու մէջ իրարու անկանոն տարածայնութեամբ. անոր համար մենք ալ հիմա համարձակեցանք մեր 'ի սկզբանէ հետէ ունեցած դրութիւննիս պարզապէս ուրիշներուն առջև դնելու. մանաւանդ որ մեր Ակրգբունք բնալուծութեան հատուածներն ալ տեղը բերին, հոս տեղը խօսելու աս նիւթիս վրայօք. ուստի միտքերնիս անչէ թէ ուրիշներն ալ առանց քննութե և հաւանութեան նոյն անուանակոչութիւնը իրենց կանոն սեպէն, հապաթէ որ զանիկայ ուղիղ տեսնեն ու դատին: Այս նախ աս նայելու է, որովհետեւ ըստ ինքեան ծանր խնդիր մընէ ասիկայ, անոր համար առօրեայ և վերիվերոյ գիտութիւն մը բաւական չէ՝ անոր վրայ դատաստան ընելու. հապաերէք դժուար բաներ անվրէպ հարկաւոր են. մէյմը նոյն իսկ բնալուծական գիտութեան հիմնական տեղեկութիւն, երկրորդն օտար ազգաց լեզուաց գիտութիւն՝ թէ ինչ համբայ բռներ էն աս մէջ, և երրորդ հայել:

թէն լեզուի և նախնեաց գործածութեն ալ լիմվին հմտութիւն: Այրկրորդ գիտելու բանն ալ աս է, որ աս դրութիւնն չէ թէ միայն շատ պատճառներով ու փաստերով հաստատուած է, այլ և շատ տարիներու անընդհատ խորհրդածութեամբ ու փորձով ալ յարմար չանցուած է ուսումնական լեզու բսուելու, ու բնալուծական գիտութեան ամենէն վերջի ու նոր ատենի կատարելութիւններն ալ վրան աւելցած: Ի՞այց աս համառօտ գասերուս մէջ ան մեր ըսած ապացոյցներն ու առարկութեանց լուծմունքները դնելու անկարելի էր. ուստի ինչ բան որ առանց պատճառի դրուած երևնայ, ամէնն ալ իրենց պատճառն ունին, որ զմեզ համոզեր են աւելի այսպէս դնելու քան թէ այնպէս: Ի՞չ ապացոյցներն ու առարկութեանց լուծմունքն ուրիշ տեղ կընայ տեսնուիլ:

Ի՞նուանակոչութեն զօրութիւնը չիշդիմանալու համար, նախ համառօտ մը բացատրենք թէ ինչ կը հասկըցուի բընալուծութեան մէջ՝ պարզ մարմին, բաղկացեալ մարմին, թթու, թթուփկ, արմատական, արմատ և աղ բառերով:

Պարզ նարմնէտ կամ տարերէ՝ կ'ըսուին ան մարմինները՝ որոնք որ ինչուան հիմա բնալոյները չեն կրցած լուծել, և մէջերնին տարասեռ նիւթեր գտնել. հապա անոնց ամէն մէկ մասունքն ալ ու հիւլէներն ալ մի և նոյն նիւթոյ են:

— Ի՞չ տարերքս կը բաժնուին անկարելի՝ մարմիններ, որ են ջերմութիւն, լցուելեքտրութիւն և մագնիսութի. և էլեմելի՝ մարմիններ, որ բնալուծութեան ըստ յետին զննութեանց 63 հատ են: — Ի՞չ պարզ կշռելի մարմիններէն 13 հատը կան որ նետաղաբար կամ ոչ նետաղ, կըսուին. իսկ մնացած 50 հատը նետաղ: — Պարզ կշռելի մետաղատիպ մարմիններէն թթուածինը, ջրածինը,

1 Corp simple. Élément.

2 Impondérable.

3 Pondérable.

4 Métaillides, non métallique.

5 Métaux.

քլորը, իոդը, բրոմը և վլորը էնցը՝ մարմինք կըսուին, իսկ մնացած բլորը մետաղատիպ և մետաղ մարմինները էնչէլ:

Ի՞առջայեալ ճարմինք՝ կըսուին վերի ըսած 63 մարմնոց իրարու հետ միանալըն առաջ եկած մարմինները: — Ի՞ս բանիս մէջ երկու բան կայ դիտելու. մէյմը որ այդ պարզ մարմինները՝ որ և իցէ չափով իրարու հետ չեն միանար, հապա բնութեան մէկ անշարժ ու անփոփոխ օրինօք մը, որով երկու պարզ մարմնոց բաղադրութեան չափը՝ ամենամիշտ կերպով սահմանուած է, և եթէ նոյն մարմինները 2, 3, 4, 5, բաղկացութիւն արտադրեն, անոնցմէ՝ մէկուն կամ Ա ին չափը 1 մնալով, մէկալ մարմնոյն կամ Բ ին համեմատականը ամենապարզ յառաջատուութեամբ մը կ'ըլլայ 1, 2, 3, 4, 5, կամ թէ 1,  $\frac{1}{2}$ , 2,  $\frac{1}{2}$  3,  $\frac{2}{3}$ , 4, 5, և: Ի՞սիկայ օրէնքը բաղկացութեան մարմնոց կամ բնալուծական զուգաչափը կըսուի, որուն վրայ առանձին դասով պիտի խօսինք: Կյրկորդ դիտելու բանն ալ աս է. որ նոյն պարզ մարմիններն ալ շատերը մէկէն չեն կըրնար միանալ ու նոր մարմին մը արտադրել, այլ սովորաբար երկուքը կամ իրեքը մէկտեղ, և շատ քիչ անգամ չըրսը: Ի՞սապէսով բաղկացեալ մարմինն մը իր բաղկացու տարերաց թուովը կըսուի Երէտէ բաղչայեալ<sup>1</sup>, Եռատէ բաղչայեալ<sup>2</sup>, Քառատէ բաղչայեալ<sup>3</sup>:

Ուստի բաղկացեալ մարմինն մը կընայ ըլլալ, Ա. թթուածնի և 62 տարերաց մէկովը. Բ. 2 սրարզ կիզելի մարմիններէ. Քիչ անգամ 3 է կամ 4 է. Գ. երկակ թթուէ մը և աղաշէն արմատէ մը. Դ. երկու աղերէ. Ե. 2 երկակ բաղադրեալներէ, զորօրինակ ծծմբաւորէ մը և թթուիկէ մը և այլն: Ի՞ս վերջինը բնութեան մէջ շատ սակաւագիւտ է. — Ի՞ս զուգաչափուց և բաղկացութեան օրէնքով՝ կիմանանք որ բնութեան մէջի նիւթերը յանհունս մէկմէկէ զանազանեալ չեն կընար ըլլալ, ինչպէս որ կը

<sup>1</sup> Comburant.

<sup>2</sup> Combustible,

<sup>3</sup> Corp composite.

<sup>4</sup> Գ. լ. Composé binaire.

<sup>5</sup> Գ. լ. C. ternaire.

<sup>6</sup> Գ. լ. C. quaternaire.

կարծենք, և ինչպէս որ յիրաւի այնպէս կ'ըլլային՝ թէ որ բնութեան մէջ ասերկու օրէնքներս անփոփոխ պահուած չըլլային: Ա ասն զի ուր գլուխ կը բըռնէր, եթէ պարզ մարմինները՝ կարենային իրարու հետ որ և իցէ թթուով ու որ և իցէ չափով բաղադրուիլ: — Ի՞ս հա աս օրէնքներով բաղկացեալ են բնութեան մէջ ամէն մարմիններ՝ որոնց վրայ կը խօսին Ի՞նգործարան և Պարծարանաւոր բնալութութիւնը<sup>1</sup>: Իսկ մեր անուանակոչութեան օրէնքը անգործարան մարմնոց համար է միայն. թէպէտ գործարանաւոր մարմնոց անուններն ալքիչ շատ նոյն օրինաց տակ կ'իյնան:

Թթուու՝ կ'ըսուի պարզ մարմնոյ մը և թթուածնին՝ բաղկացութենէն առաջ եկած երկակ մարմինը. որ թթու և այրող համ մը կունենայ՝ բարկ քացախի նման, և արեւադէմի՛ ըսուած ծաղկին կապոյտ գոյնը կարմրի կը դարձընէ, նմանապէս մանուշակին գոյնը կը կարմրցընէ:

Թթուատիէ<sup>2</sup> կըսուի նոյնապէս պարզ մարմնոյ մը թթուածնին հետ միանալէն առաջ եկած երկակ մարմինը. բայց բոլորովին անհամ և փոթոթային ու միզային համ մը կունենայ, և թթուով կարմրցած արեւադէմին գոյնը՝ նորէն իր առջի կապոյտ գոյնին կը դարձընէ. իսկ կարմրցած մանուշակը կը կանանց ցընէ<sup>3</sup>:

(Ա) թթուին և թթուիկին մէջ պարզ

<sup>1</sup> Անդործարան բնալութութիւնը Chimie inorganique կը խօսի հանգաց վայ. ուստի կ'ըսուի նաև Հանքային բնալութութիւնը, Chimie minérale. Գործարանաւոր բնալութութիւնը Chimie organique բուսոց և կենդանեաց վայ. ուստի կ'ըսուի նաև Բնալութութիւն բուսական և կենդանական Chimie végétale et animale.

<sup>2</sup> Acide.

<sup>3</sup> Ցետոյ պիտի տեսնենք՝ որ առանց թթուածնի ալ, պարզ միւս կիզող մարմիններէն՝ թթուներ կը ձեւանան:

4 Լ. . Croton tinctorium L. գ. լ. Tournesol.

5 Օքիդե.

6 Թթուիկներուն մէջ անոնք որ միջային համ մը ունին՝ ընդհանուր անունով էսէֆ կամ էսէտու կ'ըսուին և ասոնք բան զուրիլ թթուիկները աւելի զօրաւոր են:

մարմինը՝ որուն հետ որ թթուածինը միացած է՝ արմատական՝ կ'ըսուի . զոր օրինակ ծճմբային թթու և մանդանեւ սի թթուիկ ըսելով՝ կ'իմանանք ծճում բի և թթուածնի , մանդանեսի և թթուածնի բաղկացութենէն առաջ եկած մարմինները . ասոնց մէջ ծճումքն ու մանդանէսը՝ առջինը իրեն թթուին , երկրորդն ալ իրեն թթուիկին արմատականը կ'ըսուին :

Աղ՝ կ'ըսուին թթուին և թթուիկին միաւորութենէն առաջ եկած մարմինները . որոնց թէ որ երկու բաղկացունիւթերն ալ , այսինքն թթուն և թթուիկը հաւասար ըլլան , իրարու զօրութիւնը կեղծանեն կամ կը չէ զոքանան , որով արևադէմին և մանուշակին գոյներուն վրայ ալ ազգեցութիւն մը չեն ըներ . իսկ թէ որ կամ թթուն կամ թթուիկը աւելի ըլլայ , ան ատեն ազն ալ աւելի եղած բաղկացու մարմնոյն զօրութիւնը կունենայ :

Դցերուն մէջ թթուիկ մարմինը արձադ կամ աղաշն արձադ՝ կ'ըսուի . զոր օրինակ պիշնձի ծճմբուտը բաղկացած ըլլալով՝ ծճմբային թթուէ և պղնձի թթուիկէ , աս վերջինը նոյն աղին արմատը կը կոչուի : — Ուստի թթուիկ և արմատ նոյն բանն է . միայն թէ նեռափէը առանձին եղած ատեն կը գործածուի . իսկ արձադ եթէ նոյն թթուիկը թթուոյ մը հետ միանայ ու աղ մը ձեւացընէ :

Ինալուծական սկզբնական և ընդհանուրնշանակութիւն ունեցող բառերուն վրայ աս համառօտ տեղեկութիւններս առնելէն ետե , հիմա տեսնենք թէ պարզ և բաղկացեալ մարմնոյ առանձին առանձին անուանց կոչմանը վրայ ինչ գիտելիք ու դիտելիք կայ :

1 Radicale.

2 Sel.

3 Base, Base salifiable.

ԲԱՆԱԿԱՆ ԱԾԽԱՄ ՀԱԴՐՈՒԹԻՒՆ

Երկրիս երեսը պատած յրերուն վրայ .

Յ ՈՒՐԸ իրեն բնական վիճակին մէջ թափանցիկ ամենաշարժուն , անգոյն և անհոտ հեղուկ մըն է . որն որ իրեք վիճակի մէջ մեզի ծանօթ է . առ իբրև հեղանիւթ որուն ջուր անունը կուտանք . բ . իբրև հաստատուն մարմին և ան ատեն կ'ըսենք սառ . դ . իբրև օղի պէս նուրբ մարմին և ան ատեն կ'ըսենք շոգի կամ գոլործի : Ի՞այց հիմա խօսինք միայն երկրիս երեսը պատած այն չափի ջրերու ազգիւրներուն վրայ :

Ի՞ունչ ջրոյ կ'ըսուին ան պղտի ընդունարաբնները՝ որ իրենց մօտիկ եղած ջրոյ երակները մէկտեղ հաւաքելով երբեմն կը զեղանին ու երկիրը պատսելով այլ և այլ կերպերով դուրս կը վագեն : Ի՞ս ականց ձեւանալը այլ և այլ պատճառներէ կրնայ առաջ գալ . զոր օրինակ անձրեներէ , մշտնջենաւոր սառերու հալելէն , ծովու ջրերուն մզուելէն , գետնին տակի եղած գոլորշներէն , և այլուրիշ նմանօրինակ պատճառներէ : Չայտնի է ամէնուն մանաւանդ անոնց որոնք լեռներու մօտ կամ լեռներու վրայ բնակինքից մը ատեն՝ որ լեռներն ցրտութեան պատճառաւ ամպերը իրենց կը քաշէն . վասն զի փորձուած բան է որ որչափ օղին մէջը մէկը բարձրանայ այնչափ աւելի ցրտութիւնը կ'աւելնայ , աւստի բնական է որ լեռներուն վրայ ալ իրենց բարձրութեանը համեմատ քիչ կամ աւելի ձիւն գայ ու սառ ձեւանայ , որոնք մէկ կողմանէ կը հալին ու լեռան ամէն երակներէն կը թափանցին Երբեմն կ'ըլլայ որ ջրին ընդունարանը կամ ջրանցքը խիստ բարձր ու դարվար ըլլալով՝ եղած ջուրն ալ վեր կը ցատքէ , որով բնական շատրուան մը կը ձեւանայ : Կը պատահի երբեմն որ աս ցայտող ջրերը եռացած ջուրի տաքութիւն կ'ունենան , ըսել է թէ իրենց ընդունարանը խիստ խօր է և կամ հրապուղիս լեռներու հետ վերաթերութիւն մը ունին :